

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ք

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՊԼՊՈՒԼՆ ԱՒԱՐԱՅՐԻ

ԱՅՊԳԻՍ ԽՈՒՐՈՒՆԱԿ ՀՆՂԻԿ ՈՒ ՀԱՆՔԱՐՈՒ
 ՀԱՆՏԱՓԻԼՈՒ ԾԱԳԻՍ ԻՆՃ ԺՈՒԹՅՆ Ի ՓԱՐԱՍԱ ,
 Ինձ որ քան ոտք մշտօքըս մուլար
 Գիշերաժամիկ ժուռ գամ յԱւարայր ,
 Ուր քաջ ուաննորման Հայոց գիւցազունք
 Յաղթող վեր ելան յաստեղքն փայլունք .
 Միժէ գաս սիւսեւ ասկերայ սրբոց
 Ձիւնափայլ ամպէզ ոսկեթել ծածկոց ,
 Թէ ճերմակ ճակատիք թէպէտև պայծառ
 Քաջացս արեւնէն ուզէս փայլ ու վառ .
 Թէ լուսիկ մնջիկ ափշիս տակաւին
 Թէ ինչպէս ընկաւ Վարդանն ահագին ,
 Չմահու սև ըստուերն ի սիրտ վատ Պարսկին ,
 Չհոգին ձրգէրով առ Աստուած յերկին :
 Դու այլ ո՞վ Տղմուտ տրտում արիւնուտ
 Կամկար գնաս ու լաս ի մէջ շամբերուդ .
 Եւ հովիկդ որ գաս յԱնձնաց այրէն
 Կամ ի ծեր Մասեաց կամ յԱրնոս սարէն ,
 Դու այլ ինձ նրման գողգող և երեր
 Թոյլ թեք անցնիս սարեր ու ձորեր ,
 Անտառէ անտառ տերևէ տերև
 Կոծկոծելով գնաս ի գաշտիս վերև ,
 Չայս մաշած շնչիս վերջին հառաչանք
 Ձրգել ի Հայոց սրտից արձագանք :
 Ո՛հ դու բարեկամ այրած սրտերու ,
 Խօսնակ գիշերոյ հոգեակ վարդերու ,
 Երգէ պըլպուրիկդ , երգէ ի սարէզ
 Չանմահ քաջքն Հայոց երգէ հոգւոյս հետ :
 Թագէի վանուց՝ ձէնիկդ ինձ գիպու ,
 Սրտիկս որ ի խաչն էր կիպ՝ թունտ առաւ ,
 Ի խաչին թեկն թըռայ ու հասայ
 Գըտայ զքեզ ի դաշտ քաջին Վարդանայ :
 Պըլպուր , քեզ համար մեր հարքն ասացին
 Թէ չէ հաւ՝ պըլուր մեր Աւարայրին ,
 Եղիշեայ հոգեակն է քաղցրազրուցիկ
 Որ զՎարդանն ի վարդն տեսնու կարմրիկ .
 Ձըմեռն յանապատ կուգնայ կայ ի լաց ,
 ՅՄտազ գայ զգարունն ի թուփ վարդենեաց ,
 Երգել ու կանչել ձայնիւ Եղիշեայ
 Թէ պատասխանիկ մ'արգէօք Վարդան տայ :
 Թէ կիսահոգի պըլպուրիս թարգման
 Ձէնիկս հասնի ձեզ որդիք թորգոմեան ,
 Որդիք , որոնց հարք քաջք ու առաքինիք
 Լըցուցին գաշտեր գրքեր ու երկինք .
 Թէ կայ սրտի ծովդ կամ թիւ մ'արիւնիկ
 Հայկայ աղբերէն կամ ի Պահլաւիկ ,
 Թէ զփառքն հայրենեաց ձեզ այլ գրքէք փառս ,
 Ձէռն ի սիրտ զարկէք , ելէք ի յԱրտազ :

Ա .

Կէս գիշերն առել էր գիշերավար ,
 Լուսնակն յամպի տակ բացխրփիկ խաղայր ,
 Հովըն չըջառիկ կախ թեքն յանտառ
 Զրոց , օգոց , ծառոց հանգիստ կուկարդայր :

ՉԱւարայրի մուծն ու կանաչ ծոցիկ
 Ծայրէ ծար ճղքած Տղմուտն հանդարտիկ
 Բամբականրման անձայն ճերմակիկ
 Թաւլեցնէր ու գնայր հազար բիւր այլք :
 Ի յաստից ուանտից կան երկու բանակ ,
 Իբրև անկրուիւ ընկած մեռունակ .
 Յերկուցնն միջոյ բարձրացած լուսնակ
 Կուծուրի նորանց հրեղէնն այն սիւնակ .
 Ոչ մէկ հնչի ձայն , ոչ մէկ շարժի զէն ,
 Կարծես յաղթուեր ամէնքն ի քրնէն ,
 Հազիւ հազ ձիւնքն ի յոտից դոփե՛ն .
 Դողան պահապանքն ի կաշեվրանէն :
 Մէկ գունդն է Պարսից հազար ու հազար
 Որոնց վըրայ ամպ տարածի խաւար .
 Մէկ գունդն այլ Հայոց է թըռով ցանցառ ,
 Լուսնի լուսով զէնքն փայլին վառվառ .
 Ծոցերն ուռուցիկ , թեկերն քաջոյժ
 Չինչ հանդէս քաղէք կան սեսօք աշխոյժ ,
 Չինչ ծով ահագին որ պէօքըն խուժ
 Յանկարծ սարսեցնէ զափուէն իւր անուշ :
 Բայց յայնչափ քաջաց քան զամէնքն քաջ
 Մէկիկ մի արթուն կայ գնդին յառաջ ,
 Թեկ տակն առած նիզակ ծայրախաչ ,
 Ձեռքն ի ճակատին՝ ոչ ձախ հայի ոչ յաջ .
 Ընդ խորանձև լուսնին ճառագայթ
 Չեռանդուն բանակըն գիտէ հանդարտ ,
 Չինչ մայր գարազի որ գիշերն ընդհատ
 Հայի զաղայն ի քուն կարմիր ու զըւարթ .
 Ըզվածսուն հազար գաղթած քաջերուն
 Սանձըն ձեռք առած՝ վաղուս առուբառուն
 Յաղթութեան անիւրն սահեցնելուն
 Հընարք մըտածէ ու Հայոց անուն .
 Ի բոլոր ազգէն առաջնորդ ընարած
 Յաջորդ քաջամարտ ըսպարապետաց ,
 Պատասխանատու ազգին Հայկազանց ,
 Չանոր բազըն ի յինքըն անսնու կախուած .
 Յիսուն յաղթանակք շահած քըրտընքով
 Անցնին ի մտացըն մեկըզմեկով ,
 Դեմ ինքեան կանգնին իւր փառքըն կարգով ,
 Սիրարն առնու տայ մեծամեծ թընտով .
 Երկայն նիզակովն յանկարծ վազէ դուրս ,
 Չինչ կրակէ վըշապն ի յօգուն մըտարս ,
 Ման գայ ու փրչէ գնդին Հայոց հուր
 Վարդանն այն վառած ի սեր և ի սուր :
 Եայն ընդ երկիր՝ նայի ընդ երկին ,
 Չափէ չափազփէ զբանակքն երկոքին ,
 Չմէկն ի վեր քաչէ ի ծոց Գրիգորին ,
 Չմէկն ի վայր թափէ սանդարամախին .
 Ի մեծ բարկութիւն կամ ի սարակոյս
 Չաչկունքըն չըջէ ի յայս և յայն կոյս .
 Կանչէ ի խորոց , թէ ո՞վ զիմ հոգւոյս
 Տացէ պատասխան յեանիս հարցուածոյս : . . .
 Բայց ինչ , բայց ինչ այդ տեսիլ յանկակած
 Քաջին Վարդանայ ենէ ընդ առաջ .
 Ի փոքրիկ բլրակ գետոյն եզերաց
 Հուր բոց վերանայ ի ծոց եթերաց .
 Կայծք անձրևանման չորս գին հաւասար
 Բոցեր յաջ ու ձախ , մէջըն լոյս պայծառ ,
 Եւ ի մէջ լուսոյն ճերմակ վեհափառ
 Մէկ մի երևի սեսօք յոյժ անձառ .
 Չյունեղըն քաշեր սուր կամար կապեր ,
 Հնոցի նման կրակաւան ահեղ իւր աչեր ,

Ամպի պէս լայնած երկայն բազուկներ .
 Ըզհրեշտակ բախտին կարծես թէ իջեր .
 Իջեր 'ի բանակն և ասեղ կռօք
 Կըշուէ զՊարսն ու զՀայ և գրէ աստեղօք .
 Դառնայ 'ի Պարսիկն Հայի արհաւիրօք ,
 Դառնայ 'ի Հայն' սէր կաթէ արտասուօք :
 Ի բլուրն 'ի վեր քաջըն թռչի վարդան
 Անվախ անկասկած ձայնէ սիրական ,
 Կոր Մովսէս , Կերսէս , նոր մեր Մատաթեան ,
 Ասա զինչ երկինք գրեն վասն վաղուան :
 Յայնժամ բոցափայլ երէց վանանդայ
 Չաջն հրեղէն ձրգէ 'ի ճակատ նորայ ,
 Կընքէ ու գերկիկնքն առաջի բանայ .
 Հայոց բանակին մասն հոն երևնայ :
 Տեսաւ , հիացաւ վարդան ու կանչեց .
 « Հայր , խնի տեսիլդք մեզ չխրտեց .
 Վաղիւ տի կրուունք քաջութեամբքս մեծ ,
 Երկիւունն հանգչիմք 'ի գարպտան աստեղց » :
 Ասաց զու առաւ զորհուրուն ծերոյն ,
 Թաթմուկէ զաջն հրաթափ , փրթաւ 'ի բլրոյն .
 Ճօճնիդակին տայր գնայր փուծայր խնոյն .
 Փողէր ու կանգնէր ըզգունդ քաջերուն :

Բ .

Դեռ չէ արեգակն ըզգուխըն հանել ,
 Երկու բանակներն ըզգաշան են բռնել .
 Զուխտակ բերդի նման գէմագէտ կանգնել
 Յիրար ուզեն գալ փշրել ու փշրել :
 Սև աստուծուն երկհարիւր տարուան
 Հոն թափել ուզէ օձու պէս դաժան
 Կախանձափրփուր դրժոխոց աստան ,
 Շապուհ , Արտաշիր 'ի ծոցն ու Սասան .
 Զերկհարիւր տարուան վրէժ ասեղ ու մեծ
 Հայաստան եկել է խնդրել անկէց ,
 Խոսորով ու Տրդատ , Արտաշէսն այլ գէջ
 Հայրենի պարտուց պահանջեն ըզվերջ :
 Ի մէկ մի վարկեան ամէնքն են պատրաստ ,
 Փող կարծեն ըզձայն միմեանց անհանդարտ . . .
 Ահա թռան գնացին զարնեցան հրպարտ ,
 Զինչ երկու վիշապ մեծ իրարաբարտ .
 Մէկ շարժուա՞ն ասեղ , մէկ ասեղ հոսան
 ԶԵրատան է բռնէր թնդամբ կայծական ,
 Ոչ 'ի պատերազմին թըշնամութեան ,
 Այլ տարերքն ամէն կարծես աւրել գան .
 Տրոփէ ոտընուորն ու գաշտըն թընտայ ,
 Հեծեղն դետին մոռցել յօգ կուգնայ .
 Օգն առանց հովու 'ի զինուց ծրփայ ,
 Հովիւն ըզհետ լայն արձագանգըս տայ .
 Հրդեհ է բռնէր ճարակի ու գնայ
 Դիւցազունը սյրէ հողու հաւսար տայ .
 Բոցեղէն արիք զորացըն ճօճայ ,
 Դե՞մայն բռնութեանն ի՞նչ կուգիմանայ .
 Զինչ յաշխարհակէզ կրակէ լափիլզող
 Բանկարծ կայծ մ'ի վեր ցատքէ կամ կոթող ,
 Կամ 'ի գաշտաձև բոցէն գայ խանձող
 Բանկարծ երեցող ու յանկարծ ծածկող ,
 Հանց խառըն խմբէն քաջ մի հեծելուր
 Բարձր երկխորի վըրայ կանգնաւոր
 Վեր վեր վազելով զինուք ճօճաւոր
 Կետուի թըշնամեայ մէջ քանց գունտ հրաւոր .
 Պըզինձ գըլխանոցն ու զրէհն երկըթի
 Յարևուն 'ի ըլս փայլ փայլ վառվրօփ ,

Ճերմակ փետուրներն 'ի սաղաւարտի
 Կարծես թըռցընեն ըզգուխն այն արի .
 Հայիս սարսափած սրտիւ ալեկոծ
 Թէ ո՞վ այն յանդուգն է քաջաց Հայոց ,
 Արդեօք Արշաւիրն է յաղթող թռչնոց
 Թէ հսկայաձև խորէնըն մարտկոց .
 ԶԵրատան ու զՎահան պահ մի տեսնես
 Իբր անխոնջ դարբինք վազեն հնոցն 'ի ներս ,
 Մեծամեծ ճայթմուկը սապրմուկը լըսես ,
 Ըզգէնք և ըզգորս փրուած տեսնես :
 Երթալով երթան ձայնքն զօրանան ,
 Շէշտակի շաջիւնք լըսին աղեղան ,
 Ահեղ կոփկոփիւնք վահան ընդ վահան
 Տիգաց նիզակաց հարուածք ընդ բեկման .
 Բլրաձև փրկաց ոսիցըն գարգափ
 Աշտարակազարդ բրգօք բերգակապ
 Դաշաաց ու լերանց արկանեն սարսափ ,
 Երկիրն 'ի հիմանց զըզըրդի գողմամբ .
 Այլ քաջաձի Հայն անվախ համարձակ
 Անճոռնի մարմնոցն երէտ հակառակ .
 Կշուէ Կորգուային ձողաչափ նիզակ ,
 Լեռան պէս փլի՛ փիղն ու Պարսն 'ի տակ .
 Արձագանգըն ամէն ձայն վերացընեն
 Բանակներն 'ի հետ կրկնեն ու սարսեն ,
 Շըփոթ ու աղմուկ նոր տիրէ անդէն .
 Պատառտի գունդն յիրար անցնելէն :
 Ի գնդէն Պարսից հաղաբք են ընկած ,
 Ի Հայոց գնդէն հարիւր է փրուած .
 Զիսկոխ ծաղկունքն յարիւն թաթաւած
 Գրգուեն զկատապի եռանդըն զորաց :
 Ի Տըմուտ գետոյն եղբրքն պղտոր
 Ուր արգէն արիւն հեղեղ կապէ նոր ,
 Եռան ու զեռան բանակը մօտաւոր
 Մէկն անցնի մէկն այլ չըթողու անցուր :
 Բայց քաջ Գարեգին չընտրէ ջուր ցամաք ,
 Վարագգատանման ցատքէ զինչ փայլակ ,
 Զառնի զարկածին գլուխն առնէ գետակ
 Զըզէ հեռանց որ գան համարձակ .
 Մրրկոտ ամպի նման Հայքն առնուն ձիան
 Լողալով կրուին 'ի գետոյն բերան ,
 Ֆասլով ու ծփալով զարիքն առնուն տան ,
 Զրով ու արիւնով հասնին յանգիման .
 Ելնեն զինչ քաղցած ընդգայ ծովային ,
 Անխրտի գիմեն ում և պատահին ,
 Շատ զօրք զօրավարք փրուեն 'ի գետին ,
 Հեծեալ հեռակ միատեղ պառկին .
 Մրմնան քաջք Պարսից զինչ արիք վարած ,
 Յետ գառնան 'ի ձախ թև Հայոց քաջաց ,
 Ընկնին բարկութեամբ՝ տան լառնուն հարուած ,
 Վեր ու վայր թռչին հողիք հաղարաց :
 Հոն յառաջագէտն ու քաջ Գարեգին
 Զհայ զօրավարաց առնու պոսակ նախկին ,
 Հազար խոցերոյն 'ի զրէհս սրտին
 Դեռ չուզէր անխոց թողուլ թընամին .
 Զէնքերըն կոտրած՝ մարմին կիսամեռ
 Դեռ յուզարկաւոր հեան ուղէ շատեր ,
 Ընկած գիականց մէջ՝ փնտռէ սուսեր ,
 Կարծես յետ մահուան ալ ուզէ կուխներ .
 Ահ Գարեգին մութն իջաւ աչուիդ խաժ .
 Կա գեռ ձեռք շարժէ զսուրն անել 'ի քարը .
 Շունն 'ի կէս վըզին կանչէ աղեխարը ,
 Եղբարք մի թողուք զիս Պարսիցն այն գարը :

Յայն ձայնէն վազեն ջուխտակ կայծակունք
 Գարեգնի հաւատարմ հարազատք սիրունք .
 Զեա 'ի բարձր բոյն արծուիք սուրահունք
 Պաշտպանել իջնուն զիւրեանց նոր ձագունք .
 Աստի ուանտի կան զինչ երկու հրեշտակ
 Դէմագէմ վառին այդքնն կարմրորակ ,
 Ռոստոմ թուխաչունն ու ագուազիտակ ,
 Վաւառի վարդահերն ու մորթով ձերմակ .
 Մինչդեռ Գարեգին սողայ անբարբառ
 Ընդ հոգւոյն կրուռի մոռնալով զաշխարհ ,
 Եղբարքն առ ոտիւք թօթափեն զհազար ,
 Երգնուն անդ մեռնիլ քանց թողուլ զեղբայր :
 Ո՛հ սրտապատառ վրսեմ տեսարան .
 Հազիւ սուրբ երգմունքն ելին ընդ բերան ,
 Զուխտ մի նեա՛յ յերկնից կարծեմ յանկարծ գան ,
 Զի Պարսիկն այնքան պատուոյ չէր արժան ,
 Գան նետերն ու զոյգ զարնեն կարրձնուն
 Որ երկու ձեռք կրուռէին 'ի բուն ,
 Զունէին վահան , ինչ պետք քաջերուն
 Որ միմեանց վերայ մեռնէին սիրուն :
 Եղբայր . . . գոչեցին , ճակատ 'ի ճակատ
 Ընկան պատեցին զերրորդն հարազատ .
 Երեքն այլ 'ի հեա բացին զաչքն հանգարտ ,
 Երեքն այլ 'ի հեա փակեցին զըւարթ .
 Թև 'ի թև ու վիզ վրդի պըլըւած ,
 Երեք կոկոն մէկ մանկազով հնձած ,
 Ըղկարմրիկ արիւնըն վարդ տարածած
 Ահա կուքնանան 'ի մէջ բանակաց : —
 Երբ հոյն հիւսիսի շնչէ ցուրաբերան
 Ու հեա կոծկոծեալ ընկին վարդ շուշան ,
 Ո՞ր ծաղիկ չուզէ փրուել 'ի մարգն այն
 Ուր իշխանք ծաղկանց գեանատարած կան :
 Յայնժամ հատան քաղցր արևունք Հայոց ,
 Քաղուեցան կրակէ շընչեր ջերմածոց .
 Վասնք ընկան , աշխարհ իմ Հայոց ,
 Կրտրիճք աննրման վեհք հիւսիսայնոց :
 Ոչ ոք 'ի թիկանց էառ ըզհարուած ,
 Ամէնքն ըզՊարսիկն ունին իւրեանց բարձ .
 Վարդագոյն արիւն սրտերնէն բղխած
 Ուժոյ և սիրոյ վրկայք անմոռաց : —
 Այլ ուր է Վարդան օխոյանն անյաղթ . . .
 Զինչ առիւծ ահեղ այժից դիմամարտ
 Ի թանձր անառէ վազէ անհանգարտ
 Հազարով զընէ զորսերըն տապաստ ,
 Հանց հեպ Սրշաւբայ ու քաջ Հրմայեակ
 Ի ձախ թև Պարսից նեաւած համարձակ
 Յարձրկէր կտրէր զըրուէր հասարակ ,
 Կարկտահար թափէր ըզմեծ զայն բանակ .
 Այլ երբ զիւրն ետես ըզձախ թևաբեկ
 Մոռնչեց զինչ ըզժով , գյուներն կանգնեց տէգ ,
 Փայլակնանրման մրդէք ձին հրաշեկ ,
 Քաջքն 'ի հեա ընկան զինչ անարգել գետք :
 Սև զրեհօք 'ի սևն հեծած երկվար
 Գայր զինչ սաստկորոտ ամպ մրորկավար .
 Սուսերն ահագին քան զկայծակ շողայր .
 Քան զայն ահեղ մահն իսկ ոչ երևար .
 Զինչ հրգեհ բռնած յանառի ծարեն
 Չիգադրի մինչ փայտ չիլափէ զամեն ,
 Վառեցաւ ըզհեա թևուն համբէն .
 Ըզհարուածքն Աստուած համբէց 'ի վերէն :
 Անհուն հետևակք զինչ չոր եղեգունք
 Ոտնակոխ սրար ձիուն ոմբակունք ,

Զիանք ու փրզանք զինչ մայրիք բարձունք
 Մէկմէկէ առաջ թափին երազունք .
 Յաջ ու ձախ զարնէր փրուէր ու անյնէր ,
 Զանառուացեալ զորքն անասայ փոխէր .
 Մինչ Պարսիկն յահէն զինչ ընել խորհէր ,
 Սուրըն Վարդանայ 'ի մահ հրամայէր :
 Ի փախ դարձան քաջք մնացելոց Պարսից ,
 Առ մեծ զօրավարն հաս ձայն բոթալոց .
 Գալրեցաւ Մուշկան զինչ օձ թիւնալից ,
 Խածատէր զմատնէրն երգմամբ անիծից .
 Փողէր դարձրնէր ըզփախուստ զօրաց ,
 Կանչէր Արտաշէս 'ի վերայ փրզաց ,
 Փուլած դազաններդ առ եկ 'ի հոս դարձ ,
 Զի Վարդան մարէ զարև մեր Արեաց :
 Սարսեց համօրէն բանակ Պարսիկան
 Փրջօք հեծելօք գնդօքն Մատեան ,
 Թէպէտև կտորած՝ այլ անթիւ խուժան
 Միաբան դիմեն գէպ յարին Վարդան .
 Երեք քայլ 'ի յեա՝ մէկ յառաջ գային ,
 Մէկ տային և տասն հարուած առնուին ,
 Շուրջ բողբոցան հեռուստ պատեցին ,
 Մօտեցաւ վայրկեան ահաւոր բաղդին :
 Երեք պարիսպք զքաջըն կալան անդէն
 Ոտնաւորք հեծեալք և փիղք լեռնեղէն ,
 Մէկըն արոփարոփէր՝ մէկն յերկվարէն
 Շողալով անյնէր կրուռէր հեռուէն .
 Յետևանց նոցին գազանքն ահագին
 Զանձոռնի քըթերն քնթըռնեցնէին ,
 Բումբունք ու գոռմունք որոտմանց տային ,
 Զբերդանման շինուածքն տատանէին .
 Դէմ քաջին կարծես քաղքներ ու ամրոց
 Զինուած են ելեր՝ մահ բերեր 'ի ծոց ,
 Ամեն Ասիոյ ձայնք ժողովրդոց
 Միաբան վրնջեն ընդ գիւցազն Հայոց :
 Իսկ արին Վարդան աչեց քաջերուն .
 Կանգնեցաւ 'ի մէջ գնդիցն երկոցուն ,
 Ահեղ մի գոռաց , սարեր ձայն ետուն ,
 Շառ կապարձակիրք կանչեց մտա ձիուն :
 Զինչ գերանդազէն անիւ շրջամահ
 Բոլորեալ բաղխէր աստ անդ պահ ընդ պահ ,
 Զինչ գունդն արևու յօդուն ձանապարհ
 Զորս բոլոր սփռէր տարածանէր գահ .
 Կամ զինչ լեառն հրաբուխ 'ի ծոցիցն խոր
 Զպատուհաս բնութեան հանէ ընդ որկոր ,
 Բոցեղէն գեաեր վազընն յորդոր ,
 Քարիւք կարկրայ լցնու դաշտ և ձոր .
 Թէ ամպ թէ երկինք ձաթին 'ի վերէն՝
 Ինքն ամենկին չեղադրի վարէն ,
 Մինչ որ բոլոր կրակն հանէ յանդընդէն
 Անթիւ մահերով հանգչի յիւր սրտէն .
 Այսպէս աննրմանն Հայոց գիւցազանց
 Առնոյր ըզյետին վրէժ իւրոց հարանց ,
 Եւ վրկայեցին հողիք Հայկազանց
 Թէ քաջութենէ բնաւ չարար ինչ զանց : —
 Արդ մինչ չորս բոլորըն մարդով ընկած
 Շեղ շեղ ցորենոյ պէս տեսաւ հնձած ,
 Հնծանահարի նման զինքն այլ թաթխած
 Մինչ 'ի կէս ձիոյն՝ յարիւն կտորձաց ,
 Հայեցաւ յերկինք՝ տեսաւ զարեգակն
 Որ զափշած գեղնած օրաշուրջ գնտակն
 Սահէր Սանատրուկ լերինն 'ի կրունակ ,
 Կամկար ոտք գայր ժամըն խաւարակ .

Բթթեղ մի աչաց կեցաւ անըզիոթ ,
 Անկարծեիք քաղցր աչեր տըւաւ յօդ ,
 Երկայն մի շնչեց ոգի երկնահոտ ,
 Աստուածեան տեսոյն սիրտն էառ կարօտ .
 “ Արշաւիր , կանչեց , ահա ժամն եհաս .
 Դու Հայոց շիւտանս առաջնորդ ըլլաս ,
 Պատմես վահանայ զայս իմ յետին դաս ,
 Զքաջ նախնիքն ու սուրբ հարբ չիմոռանաս ” :
 Մինչ զայս քաջն ասէր , ընկան յոտքն անդէն
 Արին այն Արտակ Պալուճեաց ազգէն
 Եւ հսկայակերպ կորովին խորէն ,
 Վարդան ձայնելով թըռան 'ի յանտէնն :
 Զըզեց քաջերուն վրայ քաջըն Վարդան
 Ըզմակուկաձե ըզմեծ իւր վահան ,
 Ըզսուր , սաղաւարտ ու զհամբոյր մահուան
 Տըւաւ առ եղբայրն իւր համազասպեան .
 Իբրև թռչելու թեթև 'ի բեռանց
 Սլացաւ 'ի գնդէն քաջացն Հայկազանց ,
 Միով նիզակաւն ընդ Պարսից գունդն անց ,
 Կես էր այն որ թռաւ թէ հուր փայլականց :
 Ի մէջ երկոցուն գնդից զարհուրած
 Ի վերայ զօրաց և զօրավարաց
 Խաչածայր նիզակն 'ի յերկին ուղղած՝
 Վարդանն Հայոց կայ հանգրստատարած :
 Սոսկացան սրացան Պարսիկքն հապըշտապ ,
 Աչք քաջին սփռեց նոցա սև սարսափ ,
 Գիշերըն խոնաւ ընկաւ զինչ տարափ .
 Լուեցէք . . . Վարդան կայ 'ի գաշտին 'ի մրափ . . .

Գ .

Ո՞վ էս գուռ որ գաս շեշտ 'ի Շաւարշան
 Թեօք թռչնորէն՝ ոտիւք փայլական ,
 Գաս մօտիս մոնուս 'ի գաշտարս մահուան
 Յաջ ու ձախ դառնաս ու կաս իբր արձան : —
 Երկրորդ էր պահ այնր անհզ գիշերոյն ,
 Լոկ նըւաղ մրմունջ զինչ ծովեզերոյն
 Լըւէր կիսամահ զօրաց խոցերոյն ,
 Յաւոց և մահուան ներգաշնակութիւն :
 Յանկարծ քոյ բացաւ լուսնակն յերկրնէն .
 Եւ սրտաստառ ըզգունդս համբռէն
 Տեսաւ զինչ պատկեր սեանդկարէն ,
 Հառաչեց հաստաւն 'ի հոն Եղիշէն :
 Եղիշէն մեղու շրթունք սրտի սէր ,
 Որ ընդ Վարդանայ հոգւով էր կապեր ,
 Մինչ հասակակից առ Սահակ նստէր
 Եւ զոյգ որդեպէս 'ի սրբոյն զըզուէր :
 Զարմանաց ձագունք որ 'ի մի վանդակ
 Միաթև մեծցած 'ի սնունդ հոգունակ
 Երբ ժիր մանկութեանըն բացաւ գունակ
 Մէկն արծիւ թըռաւ , մէկն այլ աղաւնեակ .
 Դաշտ , պատերազմ , սուր , զրէհ , ձի , կրակ ու բոց
 Էին սիրելիք Վարդանայ թևոց .
 Անձայն անապատք խաղաղ հովանոց
 Աղու Եղիշէայ մասն էր ընդ զըրոց .
 Այլ հաւն հեղ երբեմն յարծուոյն թև սլանայր
 Եւ ընդ գիւցազնին այն գիւցազնանայր ,
 Երբեմն այլ արծիւն ըզթև մերկանայր ,
 Զաղաւնոյն մնչնիկ լըսէր հեզանայր :
 Զեզերքն առեր մէկն ու գնայր հանդարտիկ
 Ճըղահիւս նաւակ քաղցր ուզէր հովիկ .
 Մէկայլն պատած 'ի պողովատիկ
 Ծաղրելով խաղայր 'ի խեռ սև ալիք .

Այլ նաւահանգիստ մէկ էր երկոցուն
 Փառաց Հայկազանց սրտերն էր սիրուն ,
 Մէկըն յաղթանակ կանգնել զիւր անուն ,
 Մէկայլն յաղթողաց գրել անմահութիւն .
 Այսպէս երկոցին սրբա սիրելիք
 Եղբարք անմեկին զինչ աւազ ուալիք ,
 Մէկըն մրուրնէր՝ մէկըն կայր լըսիկ ,
 Այլ սիրով տային յիրար համբուրիկ :
 Երբ ըզքաջութեան բացած առագաստ
 Վարդան յաղթութեամբ նաւէր 'ի Ճակատ ,
 Հոնաց Ալանաց վրայ հասնէր ըզգաստ ,
 Կանգնէր յաղթանակ քան զտարիքն իւր շատ .
 Կաւակն Եղիշէայ 'ի Բիւրզանդ յԱթէնս
 Եւ յԱղեքսանգորէն ուղղէր հեզաթևս ,
 Բանաւոր ծաղկանց մէջ շրջէր թեթևս ,
 Մեղը 'ի միտս առնոյր իմաստիւք պէտպէս .
 Երբ դարձաւ յուսմանց ու տեսաւ զՎարդան
 Զիւր թողած կորիւն լեալ առիւծանման ,
 Ընծայեց ըզմեղըն 'ի քաջին բերան ,
 Դրան երէց եղաւ տանըն Մամբուճեան .
 Անբաժ 'ի քաջէն շրջէր Եղիշէ ,
 Երթայր և 'ի գաշտարս ուր զէնք կոչէ .
 Ի վրանին կարգայր ըզՏէրն 'ի յերկնէ
 Որ ըզսիրելին յաղթող դարձրնէ .
 Բայց զառջի գիշերն որ գիտաց Վարդան
 Թէ վաղև հասնի ժամ փառաց մահուան ,
 Վախեց գաշտրեկ զաղիս սիրական ,
 Խաբեց զԵղիշէն զըրկեց Շաւարշան : —
 Մինչ երկրորդ գիշերս այս ըզգաշտն առաւ ,
 Հոգին Եղիշէայ սրաէն գուրս ոստեաւ ,
 Երբ 'ի բանակէն դարձուրնէր տեսաւ
 Ելաւ 'ի գեղէն ու գաշտըն մրտաւ .
 Մըտաւ յարիւնտ սահմանս Արտազայ .
 Վարդան որոտաց , պատասխան չըկայ .
 Մահն պատեցաւ 'ի սրտին վերայ ,
 Սուրբ եպիսկոպոսըն լայր զինչ տղայ .
 Լայր ու յառաջէր գնայր խարխափելով
 Զինչ կոյր շոշափէր ոտք ու ձեւքով ,
 Մինչև գեղընցած լուսինըն գրթով
 Ծագեց գիշերուան պաղ արաստունքով .
 Ժամ մի ժուռ եկաւ Եղիշէն լըսիկ ,
 Պաղեցան արասունքն արիւնն 'ի սրտիկ .
 Տեսարոնք տեսաւ ողորմ ու լալիք ,
 Հագաւ 'ի հոգին պատկեր սրգառիկ :
 Շատ երերագին անցուգարձ արար ,
 Իբր յահեղ կարկտէ տեսաւ գիրուտար
 Ըզմեծ բանակացն մանրած պատառ ,
 Յորոց վերայ լայր լուսին դալկահար .
 Զինչ որթատերև ու կանաչ գնտակ
 Գունագոյն ծաղկունք ու հասկ նորհասակ
 Եւ ծառք հինարմատ և նոր բարունակք
 Ի յիրար անցած ու ընկած կառնակ ,
 Այսպէս 'ի տընուր գաշտին 'ի յԱրտազ
 Խառնափնդորեալ կային առ իրեարս
 Դրօշք ընդ գրօշակիր՝ զօրք ընդ զօրավարս ,
 Զի ընդ հետևակ , կտրիճք ընդ տրկարս .
 Այն իրոխտ մրտեղէն բըլբուրն անկառի
 Անկեալ կայր անշարժ զինչ կոծը անտառի ,
 Այն հրաշունչ մըրբկոտ վընջոտ ձին արի
 Կարթակոտոր կայր 'ի տեսանէն հեռի .
 Այն քաջ մանկրաիք կայտառ ու զըւարթ
 Որ գեռ առըսուռն փայլէին զինչ վարդ ,

Մայրամաս՝ զիմօք ա՛հ ընկեր են արդ ,
 Ընդուսպ աչքն ու սիրան այն ինչպէս հանդարտ :
 Այն ջրղոտ բազուկք , այն լանջք զբաճազէն ,
 Այն ճօճան ճակագրէ յամուր պղղընձէն
 Որ գային զարնել զբանակն համօրէն
 Հանց փրուէր օր ոչ զառւին 'ի գեանէն .
 Եւ այն յորդորակ սպառնալից բերան
 Որ փողով ուանփող բիւրուց տայր հրաման ,
 Կենաց և մահու կարծէր զինքն իշխան ,
 Ահա զիւր չպատմէ զորոյէսն մահուան .
 Եւ այն զէնք հնոտի արիւնով մըխած
 Որ խոտանային գառնալ 'ի տուն հարց
 Կորանոր արիւն լիզելով փայլած ,
 Ահա կամ փշեր կամ գերի ընկած .
 Եւ այն մոխրաշունչ Պարս կտորըճուորայք
 Որ քանց մուծն ըզլոյս առէին ըզ՝այք ,
 Ընդ ոտիւք նոցա անկեալ անըզայք
 Պազած ու գեղին քան բանտի ծառայք :
 Եւ այն , ո՛հ , և այն հայոց նահատակք ,
 Ո՛վ սուրբ հայրենիք սուրբ եկեղեցեակք ,
 Եւ այնք ընդ գարնան ծաղկանց գեղունակ
 Եւ այնք հոն ննջէն քուն անմահունակ .
 Ճերմակ ու կարմիր զինչ վարդ ու շուշան
 Ո՛հ քանի՛ ազուտր են 'ի Շաւարշան
 Գըլուիք 'ի խաչին և ոտք յատուշան
 Մանկրտիքն հայոց որք 'ի սուրբ քուն կան .
 Քաջ քաջ կըռուեցան , սուրբ սուրբ մեռանին ,
 Աչէրն ընդ երկինք ու 'ի տուն հայրենին ,
 Յիշեն ըզճէր ծնողք և քաղցր ամուսին ,
 Մարեն զլոյս աչացն յարտուէր սիրային .
 Սիրելեաց փոխան զեփիւռ գիշերոյն
 Ազապատելով փարի այտերոյն .
 Պատառտոնն աչք գողգող աստղերոյն ,
 Յօղիկ կամ մնաբուխ աեղան 'ի յամպոյն .
 Մատղաշ հոգիք զայն շրթունքն համբուրեն
 Ուսկից այգպէս շուտ արտաքս ելանեն .
 Պահ մի զվարսագեղ ճակատսն զիտեն ,
 Եւ ըզմանկութիւնն յերկինք փոխագրեն : —
 Այլ գու եկ գարծիր եզնիկ Եղիշէ ,
 Թէ զճողիգ սիրան քաղցր արեգ յիշէ .
 Ահա նօսր աղիբըզ կարին քենէ ,
 Միթէ մահն անչափ զմեզ այլ մեռցընէ .
 Մի աչեր մի այն թուամած գեմբերուն ,
 Մի գըպիւր մի այն ցուրտ անգամներուն ,
 Ահա զգլուխդ առեր թաթաւ ամպերուն
 Զոտկունքըզ թացեր արիւն քաջերուն :
 Այլ Եղիշէն քաղցր սիրտ Եղիշէն
 Իսկի չիգագրի թափառիլ անգէն ,
 Մէկ մէկ որոնէ զքաջքն հայոց գնդէն ,
 Համարէ զլիկայքն որ երկինք գրեր են :
 Բանակն այն անշարժ՝ շարժի յիւր սրտին ,
 Շրթունքըն լուսիկք յոգի իւր խօսին ,
 Քաջերն այն ընկած հոն 'ի վեր կանգնին ,
 Մահ կենդանանայ , մեռնի կենդանին .
 Ի սիրտն փափուկ մաղձ քան մնող անոյշ
 Թաղանթէ թաղանթ ծաւալի քրնքոյշ ,
 Զերկայնուկ թարթիչ աչացըն մեղոյշ
 Զորս բոլոր ածէ կամացուկ և ուշ .
 Ըզթեն ընդ ուսով զարկած զինչ հաւիկ
 Կարծես ականջ տայ լուսիկ և մընջիկ՝
 Զինչ ձայն կիսամեռքն արձրկեն սրտիկք
 Կեղ հառաչանօք և շնչով ցրտիկ .

Խաղաղութեան զինքն կարծես հրեշտակ
 կամ թէ կուսական փողար ողբերգակ ,
 կամ պատգամաւոր սիրելեաց գիտակ :
 Տանիլ զէտքի ուխտն առ սիրտ ըսպատեակ :
 Եւ ահա տեսնու կուտակ մի մարմին ,
 Ահէզ զինչ կորիւնք , փայլուն քան լուսին ,
 Զիրար թեոտած քանց որթ զուռնին ,
 Թուխ Թոստոմն ու վարդ Վաւմն ու Գարեգին .
 Ապունքն Եղիշեայ վառին յայն 'ի տես ,
 Փոխան արտասուաց կրակ կամէ ջրի պէս ,
 « Պարծեցիւր , կըսէ , ծերունիդ Կերսես ,
 Ահա քաջ որդիքք ընկած քաջաց պէս » :
 Բայց ինչ է այդ կասն 'ի դօտի քաջաց
 Ընդ մէջք Թոստոմայ և Վաւմկան կապած . —
 Բարէ քաջերուն , բարէ սիրելեաց ,
 Ո՛վ սուրբ յիշատակ , մընաս անմտուաց .
 Միաբան ընկերք 'ի հայրենի տան
 Մէկտեղ կեալ մեռնիլ իրարու երգուան .
 Առին զկապ հիւսած սիրելեաց ընծայն
 Զիրար կապեցին մընալ անբաժան .
 Այնու կապով զոյգ թըռան Գարեգինն ,
 Անմահ սիրոյ զնա այլ հաղորդ ըրին :
 Ո՛վ այգքան սիրով հիւսուած կապ անգին ,
 Ըզքեզ յաստեղաց մէջ կախեմ՝ յերկին : —
 Հեռի տասն քայլ 'ի քաջաց անգոյգ
 Վարդատիպ Վաւմկան նրման կայ մանուկ ,
 Երկթ ահագին 'ի կողն իւր փայտուկ
 Զալ ուսով 'ի մէջ ծաղկանց կայ պառկուկ .
 Հանց պայծառ ճերմակ երեգըն շողան
 Որ յերկնից ընկած կարծես նոր շուշան .
 Ծնօտն անմաղ ուաչկունքն խաժ փալփրլան .
 Զմահն 'ի քուն փոխեր է Գնունին Վահան :
 Մօտ 'ի նա ձեռօքըն կիպ խաչազէն
 Կայ երիտասարդ զօրավար մ'անգէն ,
 Ճակասն երկնագէմ ծըծէ զցօղն յամպէն ,
 Ի կեանս և 'ի մահ ցանկալին Արսէն :
 Իսկ մեծահասակ ով են դիւցազունք
 Որ իբր անտառի եղևինք բարձունք
 Ընկեր ու ծածկեր են հաղար ծաղկունք ,
 Զիրենք այլ ծածկեն զէնք զրէ՛ք պաղպաղունք .
 Քրտմի գողգոյջ վառւի Եղիշէ ,
 Զահագին վահան Վարդանայ դիտէ ,
 Զորէն և զԱրտակ ներքև տեսանէ
 Ահաւոր զիմք զինչ առիւժ քրնէ :
 Հոն սաղաւարտեալ Պարս զօրավարաց
 Տեսնէ գըլուխներ ընդ ոտիւք քաջաց ,
 Եւ նիզակս հայոց որ զոյգ են շամիրած
 Զերկու նահատակ գնդին թշնամեաց .
 Հոն մեծ բազմութիւն զինչ փայտ 'ի յանտառ
 Կամ աշնանապուրծ տերև հողմավար
 Ընկած ու խուկած մօտ ու վերուվար ,
 Պաշարի մարմնովք ու հայի շուար .
 Յանկարծ բլրածէ դիտականց գարեն
 Փայլակ մի շողայ քան զայն որ յերկնէն .
 Երկայն լոյս շողայ 'ի զէն խաչազէն ,
 Մէկ թնգամբ սրտի հոն գայ Եղիշէն .
 Երկից սևազէն Պարս զօրավարաց
 Վերայ տարածուէր հանգչեր ոմըն քաջ ,
 Ըզձախն է ածեր 'ի սրտին գիմաց ,
 Յաջն ունի նիզակ մահուամբ ձանձրացած .
 Զրէ՛քըն պղղընձի ծակեր են հաղար ,
 Ի ծակուցն 'ի գուրս շող ծաթէ պայծառ .

Երոցին ու ձեռաց միջուկն արիւն վառ
 Գրնտաձև գիզուեր վարդի հաւասար .
 Ըզակադանգուր մազն 'ի բայ չըջէ
 Ի յանսաղաւարտ քաջին ճակատէ . . .
 Խելազնաց լինի թնայ Եղիշէ ,
 Ըզմեծըն վարդան 'ի հոն գրտանէ : —
 Լեզու քաջին լուռ՝ խօսի ինքն ամէն .
 Այտքըն թրուալիւր և յնք կրուրնձկէն .
 Մահուն իսկ կարծես հրաման յիւր մահէն
 Տայ իշխանարար և ամէնք սարսեն .
 Ի չթմանցրն մէջ կայ ծայր նիզակին
 Քառածայր թևօք ոսկեզարդ խաչին
 Զոր պապն իւր Սահակ 'ի ժամին յետին
 Յիշատակ երես քաջապանծ թողին .
 Ընդ երես քաջին մահախառն անմահ
 Զամբողջ գիշերոյն զերրորդըն զայն պահ
 Հայի Եղիշէն 'ի զարմանս և յահ ,
 Խորին լըռութեամբ լեզուն չըջապահ .
 Կռէ զգլուխ քաջին ձեռօքն երերուն
 Որ զինքըն գրաւ գին Հայկազանց սիրուն ,
 Համբուրէ գձակասն ուր բազդ Հայերուն
 Զանդարձն էր գրբեր ապագայ գարուն .
 Ընդ լայնագիրկ լանջըն հայի ուռած
 Քաջ քաջ և վեհ վեհ կրթից տուն սիրած ,
 Իբրև պղղընծի ամուր մի կանգնած
 Պաշտպանել զրրգիք թորգոմայ ցաւած :
 Ընդ գեղեցիկ ձեռքն հայի՝ ում հնազանդ
 Կայր ամէն հրաման և շատոնց մի բազդ ,
 Ուսկից յաղթանակք և փառք մեծազարդ
 Ելնէին երսուն տարի անընդհատ .
 Զեր նա այնպէս վեհ երեցած գիմօք
 Երբ յիսուն անգամ դառնալով փառօք
 Պրսակս յաղթութեանց բերէր սփռէր լոկ
 Հայրենի շիրմաց տաճարաց վրայօք ,
 Կամ Բասլաց . Խաղալայ և հարիւր ազանց
 Խրոխտ թագաւորներ՝ ընդ Կովկաս անցած
 Երբ իջեցընէր տանէր տայր Արեաց
 Ինքն իբր 'ի յորսէ գառնայր եղջերուաց ,
 Ինչպէս 'ի վերայ քաջայն այն յեցուկ
 Յետին յաղթանակ Հայոց անանցուկ
 Զինքըն կանգնելով՝ ոտին ընդ ոտիւք ,
 Ինք զինքըն գիտէր հոգւոյն նայեցիւք . —
 « Ո՛հ ես 'ի ճակտիդ վրայ երգնում , վարդան ,
 Կանչեց Եղիշէ , որ ձեռն աստուածեան
 Հոգ փոխարէն գրբեր է քո մեծ մահուան .
 Թէպէտ դարք անցնին , գու մընսն վարդան , . . .
 Զայս ասաց ու հետ գիշերւան չըքին
 Փախաւ ծածկեցաւ սիրաձայն հոգին :
 Պըլլուրն 'ի սարէն ուսաւ զիորին բան ,
 Կանչէ զբուն գիշերըն վարդան , վարդան :
 . . .
 Կանչէ պըլլուրիկ , կանչէ հոգեձայն ,
 Արգեօք զուխտ մահուն սուրբ՝ յիշէ վարդան :

ՆԱՀԱՊԵՏ

ՀՆԱԽՕՍՍՈՒԹԻՒՆ

Պետրա քաղաքին աւերակները :

ՀնՈՒԹԵԱՆՑ սէրը հայրենասիրու-
 թեան հետ զարմանալի կապակցու-
 թիւն մը ունի . վասն զի հնասէր մը
 չկայ որ օտար աւերակներ ալ քննե-
 լով ու անոնց վրայ մտածելով՝ իր հին
 հայրենիքը միտքը չգայ . հայրենասէր
 ալ չկայ որ իր հայրենեաց աւերակնե-
 րուն վրայ խորհրդածութիւններ ը-
 նելով՝ ընդհանուր հնութեանց վրայ
 ալ սէր մը չունենայ : Լ'ս ենթադրու-
 թեամբ կը համարինք թէ որ և իցէ
 հնութեանց յիշատակութիւնները սի-
 րելի ու զուարճալի պիտի ըլլան հի-
 մակուան մեր ուսումնասիրաց , և մա-
 նաւանդ արեւելեան հնութիւնները :

Լ'պառաժ Լ'րաբիա ըսուած երկրին
 մէջ , որ հիմա քարոտ ու անապատ եր-
 կիր մըն է , ատենով այնպիսի զարմա-
 նալի ու գեղեցիկ շէնքեր քաղաքներ
 կան եղեր որ եթէ հիմա անոնց աւե-
 րակներն ալ մնացած չըլլային , լսող-
 ները չէին կրնար հաւտալ : Լ'ս քա-
 ղաքներէն մէկն է նաև Պետրա ը-
 սուածը , որ Լ'դովմայեցւոց կամ Լ'ա-
 բատացւոց երկրին մայրաքաղաքն է
 եղեր , և հիմա իր ընդարձակ ու մե-
 ծագործ աւերակներովը , և մանա-
 ւանդ բոլոր քաղաքը ժայռերու մէջ
 փորուած ըլլալուն համար՝ աշխարհ-
 քիս մէջի հռչակաւոր և հետաքրքրու-
 թեան արժանի հնութիւններէն մէկն է :

Լ'ս Պետրա քաղաքը հիմակուան
 Լ'րաբացւոց Վատի-Սուսա (Զոր
 Սովսեսի) ըսած հովտին մէջ է , որ
 քարուտ՝ բայց մշակեալ է , և գիրքը
 արեւելքէ արեւմուտք երկնցած . հով-
 տին մէկ կողմը ուրիշ ձոր մըն ալ կայ
 որ գէպ 'ի հարաւ կ'երկընայ . ասոր
 գիմացն ալ գեղ մը կայ բոլոր պտղա-
 տու ծաւերով զարդարուած , ու ան
 գեղին քովն է Պետրայի գերեզման-
 նոցը : Լ'նկէ անդին երկայն ճամբայ